

Այս մտայնութիւնը կը փճացնէ բարութեան, աշխատանքի, յառաջդիմութեան ամէ՛ն զադափար:»

Ու այս նիրգանան ձեղ չէ՝ յիշեցներ քիչ ճը ձեր եղիան, որ նոյնպէս յաւիտենական խաղաղութիւնը կանչեց՝ կեանքէն ձանձրացած, եւ որ նոյնպէս կորսնցուց ի վերջոյ իր հոգիին հաւասարակշռութիւնը՝ հուսկ ուրեմն յանգելով եղերական վախճանի ճը: Եղիան ալ իր զոհերը ունեցաւ որսնք ոչ ճիայն ուզեցին կապկել անոր մտածութերը, այլ

եւ անոր արտառոցութիւնը: Տարօրինակ երեւալու ձկտուծը՝ որ քիչ ճը բնական էր եղիային ճէջ, ուրիշներ ծայրայեղութեան տարին, մինչեւ որ իրենք ալ խախտեցին իրենց մաքին կշիռը, նիրվանային պաշտամունքը էծինեսքուն ալ ուուձէն դրականութեան ճէջ մտցուց, ու շատ ճը զոհեր քաղեց՝ ճանաւանդ անցեալ դարուն վերջերը, երբ հրապարակը ողողած էին անտաղանդները՝ սնունդ ճարելով ուրիշին սրտեն, ու կապկելով ուրիշին ճեւը:

Ն Մ Ո Ւ Շ Ն Ե Ր Ի Ր Ե Ր Կ Է Ն

Յանդզնիլ էծինեսքուն թարգմանել՝ ծանր բեռ ճը առնել է ուսին:

Թարգմանող՝ Դաւանանող. խալական այս առածը երբեք այնքան տեղին չէ՝ որքան էծինեսքուն թարգմանուած ատեն:

Էծինեսքուն ածրողջ երաժշտութիւն է, տողերու եւ բառերու կշռոյթ, ու իր մտածութերը, խոռվին ու յուրամմերը ընդելուզուած են քաղցր, ներդաշնակ երգի ճը: Այդ երաժշտութիւնը պահպանել քերթուածները թարգմանած ատեն՝ կարելի

չէ: Ու գյուար է առղ առ առղ անսնց ի հասարաւալ, որովհետեւ կարելի չէ էծինեսքուն ըմբռնել աւելի ճիշդը՝ ճաշակել, առանց իր քնարական լեզուին:

Ու փորձել իր երգերուն կշռոյթը պահպանելը թարգմանութեան ատեն՝ նոյնպէս անհնար է. իր գերթուածներէն շատերը կարճ տողեր ունին, ու թարգմանողը աղատութիւնը չունի բառերուն հետիաղալու:

Յ. Ճ. Սիրոսինի

ՈՎ ՄԱՅՐ

Զի՞ս կը կանչես, մայր, մըշուշին մէջն՝
Սոսափիւնին հետ շիրմիդ ծառերուն...
Գերեզմանիդ վրայ հսկող աքասիան՝
Աշունն ու քամին ահա կը ցնցեն...
Կը սարսին ճիւղերն, ու կը ննջես դուն...
Անոնք սարսին պիտի միշտ, ու դուն քնանա՛ս յաւիտեան...

Երբ մեռնիմ՝ վրաս չողրա՛ս, սիրակա՛ն,
Թմբիէն փրցուր ճի՛ւղ մը լոկ վըտիտ
Ու զայն խընամքով տնկէ զլխուս վրան,
Ու կաթկըթէ հոն արցունքներն աչքիդ.
Պիտի ըզգամ ես շուքն իր զովական...

Շուքը պիտի մեծնա՛յ միշտ, ու ես քնանա՛մ յաւիտեան...

Ու երբ ըլլայ որ մեռնինք միասին՝
Թող մեզ ըլլանին զերեզմաննոցը,
Փորեն մեր շիրիմն եղերքը զետին,
Ու մեզ դընեն նո՛յն զագալին ծոցը,
Որսէս զի ըլլաս միշտ մօ՛տն իմ սրախին...
Զուրն հեծեծէ պիտի միշտ, ու մենք քնանա՛նք յաւիտեան...

ԻՆՉ Մ'ՈՒՆԻՄ ԴԵՌ ԵՍ

—o—

Իղծ մ'ունիմ ես դեռ միակ,—

Որ խաղաղ մէկ իրիկուն
Փակեմ լըռիկ, միայնակ,
Աչքերը՝ եզերը ծովուն...

Քունս հոն խաղաղ թող ըլլայ,
Ու ըլլայ մօտըս անտառ.

Ու անսահման ծովուն վրայ՝
Երկինքը զինջ ու պայծառ...

Յուղարկ ես չե'մ ուզեր պերճ,
Ոչ ալ կ'ուզեմ ճոխս դագաղ.
Թարմ ոստերու ծոցին մէջ՝
Զըգուի մահինըս խաղաղ...

Ու մէ՛կը թող չարտասուէ
Մնարիս վըրայ, այլ կամաց,
Աշունը երգը բերէ
Տերեներուն թառամած...

Ու մինչ հոսին երգելին
Առուակները անվախման,
Նոնիներուն կատարէն
Մինչ սաւառնի լուսընկան,

Թող իրկրւան ցուրտ քամին
Զանգակին ծայնը բերէ,
Ու շիրմիս վրան սուրբը թմրին
Թող իր նիւղերը թոթվէ...

Այլ եւս պիտի ըլլամ ես
Թափառականն այս մըռայլ,
Ու պիտի վրաս տեղան նեզ
Ցիշատակներն անայլայլ,

Ու արուսեակն երբ ծազի
Նոմիներուն ետեւէն,
Զերդ սրտակից վաղեմի՝
Պիտի ժապտի՛ ինձ նորէն...

Պիտի ոլքայ դառնապէս
Դըժընդակ երգը ծովուն,
Ու հո՛ղ դառնամ պիտի ես
Մհնութեանըս մէջ անհուն...

Ա Ն Տ Ա Ռ Ի Ն

(ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ)

—o—

Ի՞նչ կ'օրօրուիս, անտա՛ռ, անտա՛ռ,
Զըկան անձրեւն ու քամին.

Ի՞նչ կ'օրօրուիս դուն անդադար՝
Հակած նիւղերը գետին...

—Ի՞նչպէ՞ս կրնամ չօրօրուիլ ես՝
Երբ ժամանակը կ'անցնի,
Օրը կ'ինայ մեռելի պէս
Ու գիշերը կը ծաղկի...

Ի՞նչպէ՞ս կրնամ չօրօրուիլ ես՝
Երբ ամէն օր տենդագին

Կը նօսրանան իմ տերեւներս,

Ու կ'թափէ հովը գետին...

Ու երբոր հովը ամէն օր

Թուղունները կը ցրուէ,

Ու կ'երեւի ծըմեռը խոր

Խսկ ամառը նեռուն է...

Ի՞նչպէ՞ս կրնամ չօրօրուիլ ես...

Ի՞նչպէ՞ս, ինչպէ՞ս ըլհակիմ ես՝
Երբ թագունները կ'անցնին

Ամէն օր իմ կատարէս...

Ի՞նչպէ՞ս, ինչպէ՞ս ըլհակիմ ես՝
Երբ ծիծանները կ'անցնին

Հետ տանելով մըտածումներս,

Հետ տանելով բախտս իմին...

Կ'անցնին կ'երթան անոնք կարգով,

Հորիզոնին լազուարթը

Կը մթըննայ անոնց շուքով.

Կ'երթան արագ ու սուրալով

Կ'անցնին ինչպէս ակնթարթը

Իրենց թեւը թոթվելով...

Ու ամայի կը թողուն զիս,
Թառամած, գոս ու լըռին,

Ու կը ծըգեն որ կարօտիս

Հետ տանջուիմ առանձին...

Ի՞նչպէ՞ս, ինչպէ՞ս ըլհակիմ ես,

Ի՞նչպէ՞ս կրնամ չօրօրուիլ ես...

* * *

* * *

Մ Ն Ա Ս Բ Ա Ր Ո Վ

—o—

Ա'լ ըլտեսնենք պիտի զիրար.
Մընա՛ս բարով, այլ եւս քեզ
Հեռու պիտի պահեմ յար
Իմ ճամբէս:

Ա'լ ըրէ ինչ որ կամիս.
Ա'լ բընաւ իմ հոգըս չէ
Որ կանանց է՛ն քաղցրը զիս
Կը ծըգէ...

Գընա՛, ես չեմ կրնար ա՛լ,
Ինչպէս այն հին օրերուն,
Շողերովը գինովնալ
Աստղերուն,

Կը դիտէի երբ՝ դողով
Քեզ ճիւղերուն մէջէն խոր,
Պատուհանէն տենչալով
Դէմքդ աղուոր...

Ի՞նչքան էի երջանիկ՝
Երբ կ'երթայինք միասին
Խաղաղութեան տակ քաղցրիկ
Լուսնակին

Աղերսելով զաղտնաբար
Որ զիշերը լըքալէ՛ր,
Որպէս զի քովըս երկա՛ր
Մընաս դեռ,

Որպէս զի լըսե՛մ ճամբան՝
Սիրոյ բառերն այն աղուոր,
Որոնք հազի՛ւ թէ կուզան
Միտքս այսօր...

Եթէ կը լսեմ դեռ, ա'յսօր,
Քաղցըր չնչին բաներն այդ,
Ինձ կը թըւին հեռաւո՛ր,
Հի՞ն հէքեաթ...

Թէպէտ նա՛եւ լուսընկան
Մարգին, լիճին կ'իջնէ դեռ,
Ինձ կը թըւի թէ անցա՞ն
Շատ դարեր...

Անզօ՛ր եմ քեզ դիտելու
Ինչպէս առջի զիշերով.
Մնացի՛ր ուրեմն հեռու,
Մնա՛ս բարով...

ՄԻՀԱՅԻԼ ԷՄԻՆԵՍՔՈՒ

(Մնացեալը յաջորդ բիւով)